

կան . բժիշկ մը կայ որ ձրի կ'երթայ հիւանդները հոգալու . տան մէջ եղած աղքատներուն աշխատանքը կամաւոր է . { Յովհաննան ամէն օր սապատը՝ ձեռքը՝ կ'ելլէ մէյմը կը պտըտի քաղաքը , ու լեցուն ձեռքով տուն կը դառնայ՝ իր աղքատները կը կերակրէ : Ի՞սա այսպիսի վեհանձնական բարերարութեանը համար Գաղղիոյ ձեմարանը տուեր է { Յովհաննային վարձ 3000 ֆրանք , որ կ'ընէ գրեթէ 15000 դուրուց : Ի յսպէս ամէն լսող ու տեսնող կը զմայլի ու կը գովիտ աս գեղեցիկ առաքինութիւնը . բայց արդեօք ովկ կրնայ պատմել ան առաքինի կնոջ խնամքը վայելող աղքատներուն չնորհակալութիւնը , երախտագիտութիւնը , և սրտանց օրհնենքն ու աղօթքները որ կ'ընեն իրենց բարերարին համար :

Ի՞ս օրհնենքին ձաշակը սեպուի հետագայութեալ երկիրս ընդհանուր Արքիափայլ ջրաբաշն ուրեք վայր յուռաթի , և սաղարթուց մերկ ծարաւուռ գիտ այլուր . Բայց եւսնէ ամպ յանապատն անջրդիթ . Փըթթի երէզն և ծիծաղի ամային , Յամպ նոյն թռչնին խունկը ՚ի ծաղկանց իւրածին :

Զէրա տեառնէն չափեալ երկիրս ընդհանուր Արքիափայլ ջրաբաշն ուրեք վայր յուռաթի , և սաղարթուց մերկ ծարաւուռ գիտ այլուր . Բայց եւսնէ ամպ յանապատն անջրդիթ . Փըթթի երէզն և ծիծաղի ամային , Յամպ նոյն թռչնին խունկը ՚ի ծաղկանց իւրածին :

Ովկ վերնախնամ ծածկեալ գըթոյն ձեռքյայտնիք . Արաբչագործ աստուածք եղարց ձեր այցող , Զհէդ մարդկութեամբ հանդոյն ամպոց ծածանիք Զյեղակարծուցն ՚ի նա տեղալ ջեր և ցող . Յերկրի Ճեմեալք՝ երկնից գանձուց տայք հրաման . Զոր մեզ թափէք՝ նոյնք անկորուստ ձեզ անդ կան :

Ճահք անեղին լուցեալք կենաց մեր ՚ի լոյս , Զեօք՝ ոչ արքին իմաստութեան թագչի՝ մէնջ . Զեօք՝ ոչ մեզ հուաք գամբանն ունի զիսանձարուրս . Մեք զամանոր վայելից ձեօք առնումք տենչ , Եւ աչքյարտօսր և միրոք անձկաւ ՚ի գորով . Առ տէր գառնան ուառ ձեզ տարեաւս այս նորով .

1 Սէտէն :

Տուր , հայր , անանկաց և ճոխից , վարձն լը վարձուց Ոյց բարերար բնութեանդ լինին հազորդք աստ . Կեցյեն պարգևք նոցուն ՚ի գարըս գարուց . Հիմունիքն ՚ի մեր միրա՝ գլուխն ՚ի քոյդ առագաստ . Յաւիտնից լերանցդ աղբերք գերակայ թիւղ և ՚ի մեզ արբեցուցյեն զնեանոցա :

Յաւուրյոր բաղդք և բարձք լինին զուգահարթ . Մերկ մանկըտիս , հասակն անկար անտերունչ հանդիսացին պրձնեալք ՚ի տուրս նոցա զուգարթ . Զայս արքայիդ գառաց առեալ լերմմունչ . և Տէս զորյերկրէ քեզ ձօնեցին ՚ի մեր ձեռս . Դարձն նոցա , տուր տոկոսիս և զեթերս :

Հ . Դ . Մ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

### ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Լյուդոկիտ կամ Ծագալ :

Լյերեւեւք քաղաքներուն մէջ խիստ հին ու անուանի քաղաքներէն մէկն է ասիկայ . բայց բուն հին անունը ինչ ըլլալը յայտնի չէ . ոմանք կ'ըսեն թէ աս ան Լյուդոկիտ կամ Լյուդոկիտ և կամ Լյուդոկիտ քաղաքն է որ Պաղոմէս աշխարհագիրը կը յիշէ իրը և Պամփիլեան Գաղղատիոյ գլխաւոր քաղաք , ու ժողովոց պատմութիւներուն մէջ կը տեսնենք որ Վրիստոսի 500 թուականէն առաջ ու ետեւ լյաւդոկիտի եպիսկոպոսներ կը յիշուին սուրբ ժողովներու մէջ . անովթերէս Յունաց մէջ ու մեր մէջ ալ սովորութիւն եղած է Լյուդոկիտ ըսելը , թէպէտ և ոչ աս անունը ստոյգ է և ոչ Ծագալ ըսուելուն պատճառը . միայն թէ կրնայ ըլլալ որ Ծագալ բառ Լյուդոկիտ բառին աւրուածն ըլլայ :

Ի՞ս քաղաքը շատ զարմանալի դիրք մը ունի . Հեռուէն տեսած ատենդ կարծես թէ պատկերքի մէջ քաշուած տեսարան մըն է , բայց քովն որ մօտիկնաս՝ կը տեսնես որ ձորի մէջ շինած է՝ չորս դին բարձր ու ապառաժ լեռներով պատած . տներն ու փողոցներն ալ լեռներուն ոտքէն գրեթէ ինչուան անոնց գագաթը կ'ելլեն , անոր համար օտարականք աս փողոցնե-



## ԱՐԴԻՇԻ :

ըուս մէջ քալելու շատ նեղութիւն կը քաշեն, թէպէտե բոլոր փողոցներն ալ քարայատակ են, որ արեելքի քաղաքներուն մէջ քիչ կը գտնուի: (Դը ամառը սաստիկ թանձր ու տաք է, և ձմեռը ցուրտ. բայց բնակիչները ան տաքը բանի տեղ չեն դներ. վասն զի ամառ՝ պարտէզները շատ ըլլալուն՝ ամէնքը հոն կը քաշուին ու կը զուար. Ճանան իրենց առատ գեղեցիկ ու տեսակ տեսակ ընտիր այգիներուն ու պտղատու ծառերուն շքին տակը: Տները բոլոր փայտաշէն են ու շատը կրկնայարկ': դրսուանց ամենեին տեսք չունին, իսկ ներսի դին գոյն-

զգոյն ներկերով լայն լայն սենեակներով՝ առանց ճարտարապետական կարգի շինուած են: Յնակիչներուն համրանքը ոմանք ինչուան 100,000էն աւելի կը հանեն. ասոնցմէ 1650 տունը հայազգի բնակիչներ են, ու մէջերնին շատ երեելի է մեծանուն Փամլպուգմի օղլու ազգատոհմը, որուն վրայ մասնաւոր գովեստներ գրած են նաև եւրոպացի ճանապարհորդներ: Ուաջ որչափ որ աս քաղաքիս վաճառականութիւնը մեծ ու բանուկ, ու հարստութիւնը շատ էր, հիմա ալ այնչափ խեղձ ու աղքատ է. և աս բանիս պատճառը՝ մէյմը քաղաքացւոց գլխաւոր արհեստին այսինքն պղնձագործութեանը իյնալն է, մէյմըն ալ

(որ ընդհանրապէս բոլոր փոքր լ'սիայի քաղաքներուն մեծ հարուածն է) Աշուապայի վաճառքներուն աժան աժան արեւելք տարածուին ու ծախուին է : Առղովուրդը բնութեամբ ծանրաշարժ ու միանգամայն իր հանգըստութեանը նայող ու պձնասէր ըլլալուն՝ այնչափ փոյթ չըներ որ իր բնական հանձարն ու սրամտութիւնը բանեցընելով առջի հարստութիւնը ձեռք բերէ՝ գէթ ուրիշ տեսակ հընարքներով . անոր համար երթալով աւելի ալ կ'աղքատնայ , որ ցաւալի բան է : Ը ատ եկեղեցիներ ունի հոն մեր ազգը : ասոնց մէջ մեծը սուրբ Ատեփանոս կ'ըսուի . նոր եկեղեցի մըն ալ կայ Աւետման . ասոնցմէ զատ կան նաև հինգ ուրիշ հին եկեղեցիներ : Եկեղեցիներուն շատութիւնը՝ տարակոյս չկայ որ ժողովրդեան ժամասիրութեանն ու բարեպաշտութեը նշան է , որ մեծ գովեստ է այնպիսի քաղաքի մը բնակիներուն . բայց աս ալ փափաքելի բան էր որ այնպիսի մեծ քաղաք երկու իրեք հատ բարեկարգ դպրատուններ ունենար որ իրենց ուշիմ տղաքը կրթութիւն և ուսում սորվէին , ու ազգին և քաղաքին պարծանք ըլլային : ( Սամանցիք աս քաղաքիս մէջ հայոց կրկին շատութիւնը ունին . գլխաւոր մզկիթներէն մէկն է Ամֆ ժաշա ճամփուտ , որուն գաւթին մէջ ութը հատ մարմարիոն սիւներ կան՝ խարիսխները թափծու պղնձէ , ասոնց վրայ ալ քարաշէն վերնատուն մը որ մզկիթին մէջ կը նայի : Երկրորդը Աւետման ճամփուտ կ'ըսուի՝ դիմացի հրապարակին պատճառաւը : Եւդոկիոյ երեւելի շինուածքները կրնան սեպուիլ իրեք Ամբարձուանէ կամ Աւերէսէ ըսուածները , որ խիստ հին , աղէկ , ամբողջ ու մաքուր պահուած են : Այսիմարիսանէ ըսուածին երեսը բոլոր տաճկական փորուածքներով զարդարած է . ասոր չորս կողմը եղած սենեակներէն մէկուն մէջ տապանի ձեռով գերեզմաններ կան . դրսի մեծ դրան վրայ

ալ երկու հատ առիւծ կայ փորուած : Երկրորդը հիմա ճամբորդներու իջեցան է ու առջինին պէս զարդարուած . միայն ասիկայ երկու կարգ սենեակ ունի վրայէ վրայ շինած ու բոլոր յախանապակիով՝ պատած : Երրորդը պըզտիկ է ու զարդարանքը առջիններէն քիչ : Ասոնք իրեքն ալ քաղքին բանուուած են մէկմէկէ քիչ հեռու : Էնկիթիմուրայ որդւոյն գերեզմանը աս տեղէս քիչ մը հեռու պարտէզի մը մէջ սրածայր գմբէթով մահարձան մը կը ցուցընեն :

Իրաւցընէ գովեստի ու տեսնելու արժանի բան է մեծ նորաշէն ճարտարարուեստ պղնձի հալոցը կամ Խալանէ ըսուած դործարանը , որ մեր յիշատակաց արժանի սուլդան Աշմուտ թագաւորը շինել տուեր է բոլոր եւրոպական ոճով . մէջի արհետաւորները բոլոր եւրոպացի են . աս պատճառաւ ալ հին գործատունները հիմա բոլոր երեսի վրայ մնացած են :

Այս քաղաքիս մէջ շինուած կարմիր պղնձէ ամանները որ հայոց վարպետներուն ձեռքովը կը շինուին՝ շատ գեղեցիկ ու աղուոր են , բայց ափսոս որ ինչպէս ըսինք՝ աս արհետան ալ իյնալու վրայ է՝ հալած պղնձը քանուած Պօլիս խրկենուն պատճառաւ :

Եւդոկիայի մէկ մեծ վաճառականութիւնն ալ ատենով պասճան ըսուած կտաւեղէններն էին՝ քանի որ Եւրոպացւոցը ելած չէր . և աս կտաւներն ու ուրիշ մետաքսէ գործուածները ոչ միայն Ախնոպ , Արիմ , Այուսաստան ու Ջամթարստան կ'երթային , հապանաւ Դաղղիա ու Անգղիա՝ արեւելքան կտաւ՝ անունով . իսկ հիմա մէկ հատիկ ըրած վաճառականութիւննին՝ Եւրոպացւոց վաճառքները առնելն ու ծախելն է : Դիմին շատ աղէկ պիտի ըլլար՝ ընտիր խաղողին պատճառաւը , բայց ան ալ տարիէն աւելի չդիմանար՝ կ'աւրի :

Վովի լեռներուն ու դաշտերուն  
մէջ շատ զարմանալի քարեր կը դրտ-  
նուին . մանաւանդ տեսակ մը գայլա-  
խազ կամ կարծր խիճ՝ կայ որ կոտրես  
նէ մէջէն աղնիւ գոյներով քարեր  
կ'ելլեն . շատին դրսի կողմն ալ գեղե-  
ցիկ լեռան բիւրեղ կապած է , ու աս  
բիւրեղներէն ոմանք ոսկեգոյն՝ ոմանք  
ալ մարգրտի գունով են : Ենուանի  
էին ատենով լյոդիկիայի դեղին սե-  
կերը՝ որ քովի գեղերուն հայ բնա-  
կիները կը շինէին . հիմա ան ալ այն-  
չափ քանիր :

Լյուրոպացի Ճանապարհորդաց մէջ  
աս քաղաքիս առջի ստորագրութիւնն  
ընողը կրնայ սեպուիլ թյուրնը ֆոր  
գաղղիացին , որ շատ գովեստով կը  
խօսի վրան . վասն զի ասկէ 145 տարի  
առաջ քալեր է ան կողմերը . իսկ հի-  
մա շատ տարբեր կը տեսնեն Ճամբորդ-  
ները լյոդոկիան , մանաւանդ 1825էն  
եղած մեծ գետնաշարժէն ետև :

Լյուդոկիացի Հայոց մեծ պարծանք  
կրնայ սեպուիլ իրենց հայրենակից ու  
անմահ յիշատակաց արժանի մեր ազ-  
գային քարերարը , Դզա Ասմուէլ  
Ո՞կրտիչ Ո՞ուրատ աղնուական պարո-  
նը , որ իր հօրը հետ վաճառականու-  
թեամբ Ո՞աճառստան երթալէն ետև  
հանդիպեցաւ Ո՞ ենետիկ սուրբ Ո ա-  
զարու վանքը , ու իրեն ազգասիրու-  
թեանը յարմար միջոց տեսնելով մեր  
միաբանութեան վախճանն ու ջանքը ,  
երբոր Հնդկաստան գնաց , հոն իր  
բնական հանճարովն ու աշխատանքո-  
վը շատ մեծցաւ հարստացաւ , ու  
1815էն կտակաւ թողուց Ո՞իիթա-  
րեան միաբանութեան երկելի գու-  
մար մը որ լյուրոպայի որ կողմն որ ու-  
զէ ան ստըկով երկիր գնէ , ու եկա-  
մուտովը ազգային դպրոց մը կանգնէ  
աշխարհքիս որ տեղն որ պատշաճ ե-  
րենայ իրեն : Դպ դպրոցին բացուիլը  
թէպէտ ուշ յաջողեցաւ այլ և այլ  
պատճառներով , բայց տասը տարուը-  
նէ ՚ի վեր մեր ազգին տղաքը սկսան

անոր բարիքը վայելել . յուսանք որ  
ասկէց ետքը աւելի ալ կը վայելեն ,  
ու վայելողներուն մէջ մասնաւոր ի-  
րաւունք մըն ալ կ'ունենան բարերա-  
րին քաղաքակիցները : — Ուրիշ պար-  
ծանք մըն ալ կը համարուի լյո-  
կիոյ բարեյիշատակ ։ Ո՞ատթէոս  
վարդապետը Դարագաշեան , որ մեր  
երջանիկ հիմնադրին Ո՞իիթարայ աբ-  
բահօր ատենադպիրն էր , քաջ աս-  
տուածաբան , նորոգիչ հայկաբանու-  
թե , և սրբակաց ծերունի : — Բայց  
մենք պէտք է որ ուրիշ անգամ զատ  
զատխօսինք աս երկու երկելի լյո-  
կիացւոց վարուց ու արդեանցը վրայ :

Հ . Գ . Ա .

### Հետև հրաբուխը :

ԽՍԼԱՆՏԱՅԻ մէջ Հեքլա հրաբու-  
խին բռընկիլը ուրիշ ատեն իմացու-  
ցինք : Ենցած նոյեմբերի վերջերը  
հրաբուխէն վազած լաւան ինչուան  
երկու մղոն տեղտարածուեր է եղեր .  
թանձրութիւնը քառասուն ոտնաչա-  
փէն աւելի է կ'ըսեն , իսկ լեռան քո-  
վերը գրեթէ 80 ոտնաչափ : Լաւային  
երեսը սկսեր է պնտանալ , բայց ան-  
դադար կը Ճաթըրուի՝ սաստիկ որո-  
տալու ձայներ հանելով :

### Ուուսաստանի ոսկին ու դլանինը :

ՈՒՈՒՍԱՍՏԱՅԻ ոսկիին ու փլաթի-  
նին հանքերը գրեթէ ամէնքն ալ Ու-  
րալ ու Շմթայ ըսուած լեռներուն  
մէջ են : Դպ լեռներէն ոսկին սկսեր  
են հանել 1815էն . ուստի ան ատենէն  
ինչուան 1845էն սկիզբը ելած ոսկիին  
զուտը 9000 լիպրէ եղեր է , որուն  
գինը կ'ըլլայ 600 միլիոն ֆրանք : —  
Փլաթինը հանել սկսած են եղեր  
1819էն . անկէ ինչուան հիմա ելած  
փլաթինը եղեր է 11,000 լիպրէ , գի-  
նը 628 միլիոն ֆրանք :